

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՔ

ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԳԻՒՏԸ Զ ԴԱՅՐՈՒՆ ՄԵԶ.

Մեք այն հնասէրներէն չեմք որ մտքեր-նին դրած են թէ այժմու նոր գիւտերուն մեծ մասը իրօք նոր չեն, այլ հին ատեններէ արգէն ճանչցուած։ Այս տեսակ հնասիրութեամբ վիճաբանողները աւելի Յոյներն են, որ կըսեն թէ եւրոպացիք ոչ միայն հին ատենը, այլ եւ այժմ իրենց գիւտերը նախնի Յունաց գրուածքներէն կհանեն ու նոր գիւտի տեղ կծախին։ — Այսու ամենայնիւ զարմանալի բան է մօտերս Մանչէսթէր քաղաքին ուսումնական մէկ ժողովոյն մէջ կարգացուած տեղեկութիւնը, որով կհաստատեն թէ կուսանկարը ոչ թէ Տակէռին հնարքն է՝ մեր ժամանակը գտնուած, այլ Պանսեղենոս անունով յոյն իմաստնոյն, որ ծնած է եղեր Թէսաղնիկէ (Սէլանիկ) քաղաքը 441-ին, եւ մեռած է Սթոռ (Այնօրօց) լեռը 521-ին։

Կըսեն թէ Տակէռ ճամբորդութիւն մը ըրած կլինի Սթոռ լեռը, եւ այնտեղը ձեռք կծուէ հին ձեռագիր մը այս վերնագրով. «Քիմիական խրատք Պանսելենոսի կրօնաւորի որ ի Պեկրիդեայ Կ-Պոլոյ՝ գրեալք յամի Տեաւն 1052, յամսեանն փետրուարի, ի սուրբ մենաստանիս Դիոնիսեայ»։ Եւ այս ձեռագրիս մէջ տեղով գրուած է եղեր կուսանկարի գիւտը՝ արեւատպութիւն (յունարէն իլիօրիփիա) անունով։ Այս գրքին խօսքերը պարզ եւ յատուկ չեն կըսեն. եւ սակայն գործիք մը կայ բաւական աղէկ ստորագրուած մէջը, եւ Տակէռի գործիքին նման։ Այս գործիքը պղնձէ գունա մի է անագած, ու Սամոթրակէի սեւ ներկով ներկուած։ Վրան երկու

գոնակներ կան հաւասարաչափ մեծութեամբ բացուած, մէկը տուղեւը եւ միւսը ետեւը։ Գնախն մէջտեղը ճերմակ սպակիէ ոսպնաձեւ մը կայ՝ առարկաները մեծցընող, անկից երկու մատ հեռաւ գէպի ի առջեւը հայլի մը կայ փայլուն պղնձէ. Երեք մատ անդին գեղին ապակի մը ոսկեզօծ, անկից ալ հեռաւ կանաչ ապակի։ Արեւատպութիւնը կլինի կըսէ՝ արծաթազօծ պղնձէ տախտակներու վրայ։ Գործողութիւնը սկսելէն առաջ այն տախտակները կմաքրեն ու կյոկեն, եւ յետոյ երկու տեսակ նիւթի կմօաեցընեն։ Այս նիւթոց անուններուն յունարէնները մեղք որ չեն հասկըցուիր. բայց կարելի է կարծել թէ իօս եւ պրու ըսուած քիմիական նիւթերն են, որ գանուեցան 1812-ին եւ 1826-ին։ Պղնձէ տախտակը գեղին ու կանաչ ապակիներուն մէջտեղը գնելէն վերջը՝ գնտին գոնակները կփակեն, յետոյ երբոր կբանան՝ այն տախտակը սնդիկի մէջ կընկղմեն, եւ բնագրին նման գաղափարը կելլէ եղեր վրան։

Այս բացատրութիւնները որքան ալ մութ եւ անբաւական երեւին, հաւասարական կերեւի որ գոնէ Տակէռ (եթէ Սթոռ լեռը գնացեր է) իրեն գիւտը՝ այսինքն այժմու կուսանկարը հնարելու ատեն այսպիսի նախընթաց փորձաւութիւններ ու տեղեկութիւններ ունեցած է. այսու ամենայնիւ իւր աշխատանքը եւ արդիւնքը միշտ մեծ է եւ գովելի, եւ անունը անմահացընելու արժանի, ինչպէս որ անմահացած են նիէփսի, Փորթայի եւ Թալպոթի անունները՝ նոյն կուսանկարին պէսպէս մասանցը գիւտերովը։

